ԻԼԱՎԵՅԻ

ՎԱՐԱԳԱՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ՕԳՈՍՏՈՍ 10 · 1864 : Ղ· 98·

ԱԶԳԱՅԻՆ

Զօգ սէնէլէրտէն պէրու , Միլլէթիմիզէ պագըլմատըղընտան , նապանի պիր հալտէ գալմըշ օլուպ , վէ խուսուսիյլէ պիր գաչ սէնէտէն պէրու , իտարէճէ ասլա տիգգաթ օլունմատըղընտան , շու շիմտիքի էսէֆ սըղունաճագ հալէ տիւշմիւշտիւր :

Տիշարան տիւշմէնլէր , վէ իչէրտէն տիւշմէնլէր , կէրէք միլլէթճէ վէ կէրէք մեղհէպճէ , հուգուգ ու նամուսումուզու այագ ալթընա ալտըգլարը հալտէ , միլլէթիմիզ իտարէսի իսէ , պունլարըն հիչ պիրիսինէ պագմայա վագթ ու գուտրէթի օլմատըղընտան , անճագ նէվմիյէ վուգուա կէլէն եիզլէրճէ միւնազասա վէ մուտարազալարտան , անճագ պէշինի օնունու թէսվիյէ իտէպիլմէքտէ տիր :

Լէվզօպա նէզտինտէ , հէր վագթ տիւշմէնլէրին , միլլէթիմիզին իսմ ու նամուսունու աշաղը վուրտուգլարըն բանա պիլտիկիմիզտէն , զօգ տէֆալար միսիլու , 97 նիմտլու Պարագատա տախի , տախիլի վէ խարիճի ղազէթալարը օգուտմագ իւզրէ , հիչ տէյիլ իսէ , Խաթրիքխանէտէ պիր պ-ը պուլունմասընը թէքլիֆ ելմիշ իտիք , վէ իշթէ ըս էլգմիյէթի , պիր քէսրի նամուսու միլլէթիմիզ տահա թաստիգ ելմէքտէ տիր :

Հէյլէ քի , Ռուսկիւտար գապրիսթանը քէյֆիյէթինտէ , ճէհալէթ վէ իհմալ սէպէպինտէն , զաթէն միլլէթիմիզին իսմինէ , պիր նէվի ելթաաթսըզլըգ , հախօտ պոյազըլըգ էքէսի սիւրիւմիւշ էքէն , պիրտէ Լէվզօպա նէզտինտէ , պարպարլըգ վէ վահշիլիք լէքէսի տախի սիւրիւմիւշ տիւր · պունա ինանմայան , Պէլճիգատա չըգան Ինտէբանտանս Պէլժ նամ ղազէթանըն , օգոստոս 2 թարիխլի նիւսխէսինտէ , օլ խուսուսա տայիր տէրճ օլունմուշ օլան պիր պահսը օգուտմալը տըր :

Մէգքիւր ղազէթատա , ճէնազէ իչէն Բում չօճուղու իսի , վէ մէզարտան չըգարմագ վահշիլիյինի իրթիքեապ իտէնլէր իչէն տախի , Ինրմէնիլէր իսի , վէ սէպէպիտէ թէասսիւպլէրի ՝իտի տէյի կազըմըշ տըր :

Օգուտո՞ւմու Խաթրիքխանէվիզ պուղազէթայը , վէ ճէվապընը վիրմէք պօրճունու թանը՞տըմը , վէ թանը յաճա՞գմը տըր :

Պիզ խարիճտէն պիր ատամ օլտուղումուզ , վէ միլլէթճէ իճրաաթա տայիր հիչ պիր մէմուրիյէթիմիզ օլմատըգը հալտէ , պու գատար էյլէր կէօրմէքտէյիզ , ճէպա հէր շէյի կէօրմէք իւզրէ , պիր մէմուրիյէթ պուլունմուշ օլսա իսի , տահանէլէր վէ նէլէր կէօրմէյճէքմիյտի · գարայալըմ կէնէ պու տէֆթէրի , զիրա , միլլէթճէ իտարէմիզին գուսուրու իւզրինէ տի չիւնտիւրճէ , իւզրիմիզտէ պիր էսէրի մահզունիյէթ հիսս իթմէյէ պաշլամագտայըզ :

— Կրօնական ժողովուն կէօզիւ այընը , թաշալը քահանալարտան պազըսը տիլէնմէյէ տախի մէճլուբ օլմուշ տուր , վէ պու ճիւմա իրթէսի կիւն , շու հալի կէօրէն իքի նէֆէր տույդուլու զաթլար , մահզուն մահզուն օտամըզդա գօշարագ , Կրօնական ժողովա ելթար պիրլէ , նամուս միլլէթ ու մէզհէպիմիզին վիգայէսի խուսուսունա , հիչ տէյիլ իսէ , քէնտի սըֆթալարը իչէն , հիմմէթ իթմէլէրինի , բէճա իթմէմիզի , իպրամ իթմիշլէր տիր :

Բուհպան կիւբուհինին խլահը հալ օլմասը զըմնընտա , բէք չօգ նիտալար իթտիք , վէ Կրօնական ժողով տախի էօյլէ պիր շէյէ գարար վէրտի իսէտէ , պիչարէ թաշալը բարտալարա , մէմլէքէթլէրինէ կիթսինլէր տէյի , ճէպր կէօսթէրմէքտէն պաշգա պիր իճրասը իշտիրմէմտի · հալ պուքի զէվալսըզլար կիտէմէզլէր , վէ էկէր օլ հալ իլէ կիտէպիլսէլէր , չօգլարը քէնտի քէնտիլէրինէ տախի կիտէրլէր · · ·

ԸՆԴԱՐՁԱԿ ԹՈՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Պիր վագըթատան պէրու Մարսիլեատա Ըրամեան տպարանտա տիգիլմէքտէ վէ պասըլմագտա , օլան մէղքիւր իլմի բագամ քիթապընըն , իքինճի ճիլտի տախի , 420 սահիֆէսէն իպարէթ օլուպ , վէ ղայէթ թէմիզ սուրէթտէ խիթամբէզիր օլտուղու հալտէ , պու տէֆա վարիտ օլմուշ օլմաղին , հէր քիթապճը տիւքքեանլարընտա , վէ խուսուսիյլէ , Խութանպօլտա Ըսմա-Ալթը նամ մահէլլէտէ , Ռ՚ամը խանտա , 13 նիւմէրօրու Փարիզ Դրատունունտա , 32շէր ղուրուշա սաթըլմագտա տըր ·

Մէգքիւր քիթապ , շու իլմտէ էհլիյէթի ֆայիդասը տէրքեար օլան Սիմէօն Էֆէնտի Միքաէլեանընը էսէրի պէրկիւզտէսի օլտուղու թաղտիրտէ , իլմի բագամ իլէ միւնասէպէթի օլան հէր շէյէն , միգտարի քիֆայէ պահս իթմիշ օլտուղունտան , քէնտի ճինսինտէ , միլլէթիմիզճէ պիրինճի տիր տէնիլմէյէ , վէ միլլէթճէ թէշէքքիւր օլունմայա շայան տըր :

Պիզիմ գալէմիմիզ , մեահ ու սէնայէ տաայիր սըֆթալարճատա բէք թամաքեար օլտուղունտան , պու դատարճըգ աղ սէօյլէմիմիզտէն , չօգ անլաշըլմաճըտա աշիքեար տըր :

ԿԱՐԱՊԵՏ Յ· ՓԱՆՈՍԵԱՆ

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ՏԱԽԻԼԻՅԷ

Պիր գաչ մահտան պէրու Լէվզօպատա պուլունան տէվլէթլու Մուսթաֆա Ֆազըլ բաշա հազրէթլէրի , պու ճիւմա կիւն տէր Սէատէթէ ավաէթ պույուրմուշլար տըր :

— Վիյանա պաշ ելչիպէնտէրլիկի , բիւթպէյի սանիյէ սընըքը էվվել միթէմայիզի իլէ , Թիֆլիս ելչիպէնտէրի սապլագ իզզէթլու Փէրթէվ էֆէնտիյէ , վէ Թիֆլիս ելչիպէնտէրլիկի տախի , թահրիրաթը խարիճիյէ օտասը խիւլաֆասընտան , իզզէթլու Ըրթին էֆէնտիյէ :

— Մէրսինտէն Գուբիե տ՚Օրիանա եազըլտըզընա կէօրէ , բամպուգ մահսուլլունա , տահա չիչէքտէ իքէն պիր նէվի պէօճէք տիւշտիւկիւնտէն , էմէլ օլունան մահսուլաթը ալընամայաճաղընտան վէսվէսէ օլունմագտա օլուպ , վէ Մէրսինտէն Ատանայա եաբըլաճագ օլան տէմիր եօլ նիյէթինտէն իսէ ֆարիզ կէլենմիշ , վէ Ատանատա Թիֆօս իլլէթինտէն , եէվմիյէ 40—50 քիշի վէֆաթ իթմէքտէ իմիշ :

— Պա իրատէյի սէնիյէ , թէշքիլ օլունան գումրանիասը մարիֆէթիյլէ վարնատան Բուսճուղա գատար ինշասը մուգարբէր պուլունան տէմիր եօլունուն մէվգրի միհիմմէսինի մուայէնէ պույուրմագ իւզրէ , Մէարիֆի սումմիյէ վէ նաֆիա նազարը տէվլէթլու Լտհէմ բաշա հազրէթլէրի , կէլէն բէնճէմպհ կիւնիւ , Վարնայա միթէվէճճիւհլէ , տէր Սէատէթտէն հարէքէթ պույուրմուշլար տըր :

Ռ· Ֆ·

— Պունտան օնտէօրթ սէնէ էվվել տախի Խաքէնտրիյէտ վուգու պուլտուղու միսիլու , պու տէֆա մէրմէրճի թայիֆէսինտէն գալֆաԽպրահիմ ազանընը գաթրըրընընն , զարայիպ նէվիտէն օլարագ , պիր պէյազ մէրքէպ տօղուրտուղու , վէ հալնա եաշամագտա օլտուղու Ռ՚էրիտէտ օգունմագտա տըր :

— Կէչէն սէնէ Նիլի միւպարէք թաշարագ , մըսըր պուղտայը թարլալարընը պօղտուղունտան , օրալարընը քէօյլիւլէրի , էթմէք եիւզնինտէն զարուրէթ չէքմիշ օլմալարը միւահազասըյլա , հոկտեմբերին 9ունա գատար , Մըսըր էօլքէսինտէն տիշարբյա ունեախօտ պուղտայ ջըգարըլմասը եասագ օլուպ , տիշարտան իչէրի կէլենլէրին սէրպէսթճէ գապուլ օլունաճագլարը իլան օլունմուշ տուր ·

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ԽԱՐԻՃԻՅԷ

Լէվզօպաճա տիգգաթա շայան հէման հիչ պիր հավատիս կէօրէմմէքտէյիզ , զիրա բօլթիգա հավատիսլէրինին քեաֆֆէսի տախի , հէմ գարարսըզ վէ հէմտէ գարալը պուլունմագտա տըրլար :

Ղազէթալար իսէ , հէր քէսին զիհնինի պուլանտըրմագտա , վէ Թէհամիլլէրի քէսմէքտէ տիրլէր :

Նէ՝ Տանիմարգա մէսէլէսինինպիթէճէյի վարտը , նէ՝ Ամերիգա մէսէլէսինին , նէ՝ Ինկիլիզ իլէ Ֆրանսըզ իթթիֆագը մէսէլէսինին , վէ նէտէ սէնթ—ալիյանս մէսէլէսինին :

Պու կիւնքի կիւն Լէվզօպանընն տիգգաթը նազարընը , Ֆրանսա իլէ Ինկիլիթէրրա պէյնինտէ , հասըլ օլաճագ իթթիֆագ մէսէլէսի ճէլպ իթմէքտէ տիր , հալ պու քի , պու տախի էն միւշքիլ մէսէլէլէրտէն պիրիսի տիր , զիրա Ֆրանսըզ բօլթիգասը պէմօքրանիք օլուպ , վէ հիւքիւմէթին էսասը , էհալինին էքսէրիյէթի արասը ուսուլի իւզէրինտէ պուլունտուղու հալտէ , մուղայիրի օլարագ , Ինկիլիզ հիւքիւմէթի արիսթոքրանիք օլտուղունտան , վիւքէլլըգ , պիր նէվի իմթիյազ կիպի օլմուշ տուր , տիմէք տիր քի , պիր պիրինէ տապան տապանա զըտա չէօյլէ քի , սու իլէ աթէշ կիպի պիր հալտէ տիր :

Տանիմարգա մէսէլէսինտէ , Ինկիլիզ վիւքէլլասընընն թութտուղու բօլթիգա , Բարլամէնթօ ազալարընտան նիչէլէրինէ խօշ կէօրիւնմէյիպ , Ինկիլիզ միլլէթի նուֆուզու շէրէֆինճէ իսէ պիր թէնեզզիւլատա իթթիքլէրինտէն , հալնա մէճլիսլէրտէ , թան ու սիթէմ իթմէքտէ տիրլէր :

Ինգալնա տէվլէթի , պու արալըգտա , անճագ տախիլի իսլահաթ իլէ մէշղուլ պուլունմագտա տըր :

Լէհիսթան պիւթիւն պիւթիւն պիթմիշ օլուպ , հաթթա , Ինմբերաթօր Ալէքսանտր հազրէթլէրի , « Լէհիսթանընն իսմինի նապէտիա իթմէք , պէնիմ վաճիպէյի զիմմէթիմտէն տիր , » տէմէքտէ տիր :

Ամերիգանընն սօն խապէրլէրի , Ֆէտէրէլէր հագգընտա խայրը սուրէթտէ տիրլէր : Պէլճիգա գրալը Լէօքօլա հազրէթլէրինին Ֆրանսայա կէլէրէք , կիտիպ Վիշի գալըճալարընտա , իմբերաթօր Նապօլէօն հազրէթլէրիյլէ կէօրիւշմէսի , Ամերիգանընն միսալէհսաը մէսէլէսինէ համ օլունմագտա իսէտէ , պէրի թարաֆտան Լօրտ Բալմէրսթընընն տախի , Բարլամէնթօ մէճլիսինտէ , շու խուսուսա թէվասութ իթմէք , հէմ թէհի շէյտիր , վէ հէմտէ խաթաբէնկիզ տիր , տէմիշ օլմասը , զազէթալարտա օգունմագտա տըր :

Լօնտրա Բարլամէնթօսունտա , Տանիմարգա մէսէլէսի զըմնընտա գօնթ Լէնպօրուկ , վիւքէլլայա գարշը բէք չօգ շէյլէր սէօյլէտիկինտէն , խարիճիյէ նազարը գօնթ Ռուսէլ հէր նէ գատար թէպրիյէյի զիմմէթէ չալըշմըշ իսէտէ , վէրտիկի ճէվապլար տայիմա զայիֆ պուլունմուշլար , վէ նիհայէթ Ինկիլթէրրանընն , Տանիմարգայա հիչ պիր ճիհէթլէ մուավէնէթ իթմէյէճէկի ատլաշըլմըշ տըր : Հաթթա , գօնթ Ռուսէլին , Բարլամէնթօ օրթասընտա , աչէնն պէյան իթտիկի պիր էֆքտար , եանի « 1815 սէնէսի մուահէտէսի ֆէսխ օլունմուշ պիթմիշտիր , » տիմէսի , շայանը տիգգաթ պուլունմուշ տուր , տիմէք տիր քի , կէչէն սէնէ Ֆրանսա Ինմբերաթօրու հազրէթլէրինին իթտիքլէրի թէքլիֆ , էվվել ու ախըր գապուլ իլէ , պիր ումումի գօնկրէ թէրթիպիյլէ , սուլհ ու ասայիշի Լէվզօպայա , պիր թագվիյէթ վերիլճէք տիր :

— Լէվզօպանընն չօգ կէրլէրինտէ քաղաքական պսակ ուսուլի գապուլ օլունմուշ իսէտէ , Խթալեատա հալնա կրօնական պըսակ իլէ իպթիֆա օլունմագտա իքէն , պու տէֆա թուրինօ սէնաթէօրլէրինտէն Ա· Վինիանի , քաղաքական պսակ ուսուլինին , Խթալնա տէվլէթի գալանինինէ տախի գապուլ օլունմասընը պա թահրիր թագտիմ իթմիշտիր :

— Պիր պէօյիւք աթէշթալիմինտէ հազը պուլունմագ իւզրէ , Ամերիգա ինմբերաթօրու հազրէթլէրի թարաֆընտան , Ռուսիա Ինմբերաթօրու հազրէթլէրինին տախի տավէթ օլունտուղու , վէ պատէհու Ամերիգա Ինմբերաթօրու հազրէթլէրինին տախի Պէրլինէ կիտէրէք , գարշըլըգ լազըմ կէլէն բէսմի զիյարէթի իճրա իտէճէկի , հավատիսաթտան տըր :

— Ֆրանսանընն Ասնիթէօր նամ բէսմի զազէթասընտա , Ամերիգա հագգընտա շու տիգգաթա շայան պահսընն օգունտուղու , Օրինիօն նասիհնալընն , օգոստոս 2 թարիխլի նիւսխէսինտէ օգունմուշ տուր :

« Զաթէն Ամերիգատէն կէլէն թահրիրաթտան , Ֆէտէրէլէր իլէ Գոնֆէտէրէլէր պէյնինտէ , պարըշըգ օլաճաղը հավատիսի կէօրիւլմէքտէ իտի : Պու սապահկէլէն պիր թահրիրաթ իսէ , շու հավատիսի թաստիգ իթտիքտէն պաշգա , թարաֆէյնտէն մուբախասալար թայինին գելընտըղը , վէ մուբախասալարընն քիմլէր օլտուգլարը տախի , պէյան օլունմուշ տուր : »

— Ռուսիատա , հալնա Լէհլիլէր , գաթլ ու իտամ , վէ սիւրիւն օլունմագտա տըրլար , հաթթա , եազընլարտա , Ասքս թարէզա իսմինտէ պիր բահիպ , գավզա վագթինտէ էհալիյի թէշվիգ իթմիշ օլտուղու իչէն ասըլմըշ , վէ թապի պուլունտուղու Լօնտա մանասթիրը թալան օլունուպ , վէ քեաֆֆէյի բահիպլէրի մահպէսէ իլգա օլունմուշլար տըր , չունքի մէրգում բաբաս , մէզքիւր մանասթիրտա սագլանմըշ իմիշ :

Լէհիսթանտա մէքթէպլէրէ եէնի պիր նիզամ վազ օլունուպ , վէ՞բէյ տէր բէյ Ռուսլար տօլմագտա , վէ հէր պիր մէմուրիյէթէ անլէր կէչմէքտէ տիրլէր : Տահա պու կիւնլէրտէ 200քիշի գատար սիւրկիւն օլունմուշ , վէ 15 նէֆէրի զէնճիրլէրէ վուրուլմուշլար , վէ իչէրինտէ պիր բաբաս իլէ , պիր նէֆէր տախի , Գօրլօվգա խամինտէ գըզ պուլունտուղու կէօրիւլմիշ տիւր :

— Պու տէֆա Փարիստէ , օթուզ սէնէտէն պէրու , ղազէթաճըլըգլա , Ֆուգաբա թարաֆընը ամութարագ , միլլէթէ խրտմէթ իթմիշ օլան Տիւբօթի նամ ալիմ վէֆաթ իթմիշ , վէ ճէնազէսինտէ , 400 նէֆէր զէվաթը ագըլէ վէ միւթէպէրէ պուլունմուշ , վէ Ա· Լյթիէն Ըրակօ նամ մէշհուր ալիմ , զայէթ միւհիսիր պիր մէրսիյէ օգուտմուշ տուր : Մէզքիւր մէրսիյէնին , սօն ճիւմլէլէրինտէն , եալընըզ պիր գաչլարընը պէյան իտէրիզ :

« Պու ալէմտէ , հէր քէսէ իյի էօրնէք օլմագ , վագտա պիլիյիք պիր իֆթիխար տըր , լաքին , իյի էօրնէյի կէօրէրէք , իպրէթ ալմագ տախի , պիլիյիք պիր շէրէֆ տիր : »

« Տէլի՛գանլըլար , պիզ պուրատա տէյիլ պաշգա շէյի , իլլա միթէվէֆանընն մեպատիլէրինի ազամագտայըզ , գապուլ իտինիզ անընն մեպատիլէրինի քի ատամ օլասընըզ , զիրա վաթանըմըզ , ատամա՞ միհթաճ տըր : »

« Բարէօ , եա՛ զայրէթքէշ զաթ , ատիլէօ եա՛ խուլուս ու սաֆվէթի իզզէ վաթան զայրէթի չէքէն , ատիէօ , եա՛ էօմրիունիւն թա սօն սաաթընա գատար , ատէմիյէթին իպթիզասընճա , էֆքեա՞ր սէրպէսթ իյէթիյլէ մէելուֆ պուլունան տօնթ ատ մուզ : »

Միհթէվէֆա Տիւբօթինին ճէնազէսի , ասլա քիլլսէճէ զէյնէթ իլէ տէֆն օլունմայըզ , իլլա ճիսմանի զէյնէթ իլէ տէֆն օլունմուշ տուր :

Փարիստէ բուհպան կիւրուհինին, պիր ճէնազէնին տէփնինէ ասլա միւտախէլէ ի-տէմէյէճէկինի, Հասունեան Գէորգայծառ հազրէթլէրի, շիմտի տահա իյի անլայա-բաղ, Տատեան Պօղոս պէյ ճէնազէսի վագ-թընտաքի իտտաալարընընն, Փրանսա գավա-նիննինէ, մուղայիր «լտուղունա, արթըգ քէամիլէն իսքեանթ օլուր զանն իտէրիզ..:

—Լօնտրանըն Մօրնինկ Բոսթ նամ ղա-զէթասը, պաշ վէքիլ լորտ Բալմէրսթընը Թէէսսիրիյլէ եաղըլմագտա օլտուղու հալ-տէ, տայֆմա Տանիմարգայը թասահուպ իթտիկինտէն, չօգլար, մուրթլագա Ինկիլ-թէերրատան մէղքիւր տէվլէթին հալինէ պիր իմտատ օլուր իւմիտինտէ պուլունտուլար, վէ պիլքիտէ պիզզաթ Տանիմարգալըլար տախի, պիր տէրէճէյէ գատար ալտանտը-լար, հալ պու քի, զէվալը Մօրնինկ Բոսթ քէնտիսի նիքահ վէ մէսէրրէթ տուալարը օգուտմագտա իքէն, արուսէնին տար աղա-ճընա կէօթիւրիւլտիկինտէ, շիմտի այն էլ եա-գըն կէօրտիւկիւնտէն, եա հիճապընտան նաշի, վէ եախօտ քէնտու քէնտույի թէսէլ-լի իթմէք նիյէթիյլէ, օգոստոս Գտէ շու-աթիտէքի պահսը եաղմըշ տըր:

"Տանիմարգա ճէպպարլըղա տայանամա-տըղընտան, թէսլիմ սլմայա մէճպուր օլ-տու, չիւնքի, գարշըսընտա պուլունան գուվվէթէ մուգավէմէթէ միւգթէտիր տէ-յիլիտի. ֆէգաթ պու ճիւմլէ իլէ տախի, տրթըգ տայանըպ տուրմասը միւմքինսիզ օլ-տուղուն կէօրտիւքտէն սօնրա, թէսլիմ օլ-տու: Լյվվէթ Տանիմարգա սիլահընը եէրէ գոյուպ, վէ եօմրիւնիւն խաթրը իչին, գը-բալիյէթինին նըսֆընտան վաղ կէչտի, վէ միւսալահա իչին լազըմ կէլէն թէքլիֆ-լէրի գապուլ իթտի, վէ թագտիմ օլունան լայիհայը, մէճպուրի իմզալատը:

"Տանիմարգանըն վէրտիկի իմզանըն նի-զամա մուվֆքըգ օլտուղուն պիլտիկիմիզ-տէն, վագտա օլ պապտէ միւթալաայա կի-րիշմէք իսթէմէյիր, լաքին մէղքիւր գան պէտէլի օլան իմզանըն, Տանիմարգանըն, զաթէն վէ սարահէթէն, ճէպպարլըղա գար-ղը իզհար իթմիշ օլտուղու բրօթէսթօնուն, գուսուրունու տսլտուրմուշ օլտուղուն տա-էի, ինքեար իտէմէյիզ:

"Պու պաղտէ, պիր թէսէլլիյի սահիհ վար տըր: Լվեթրիա իլէ Բրուսիա, քէնտի ամէլիյեաթլարընընն իլք ճէզալարընը քէն-տիլէր չիքիպ, վէ պէլալարընընտա քէնտիլէր կէօրէճէքլէր տիր. զիրա պու կիւնքի Տա-նիմարգատան ալտրգալարընը, պիր կիւն տէյիլ նիզամճա ֆայիզէյէ, իլա ֆայիզի-նէն ֆայիզ իլէ իատէ իտէճէք տիր: Մէղ-քիւր տէվլէթլէր, էքտիրլէրի բիւգկեարընն եէրինէ, պօրալար թօրլայաճազլար տըր: Նիհայէթ պու քէյֆիյէթին նէթիճէսի-նին նէ օլաճաղընն քէչի իթմէք իչին, ֆէվզ էլ ատէ պիր տիրայէթէ մայիք օլմայա ի-թիյաճ ուօղ տուր, Սէնթ—Մելիանա եէնի-տէն գրյամ էթսէ տախի, Լէհ, Մաճար վէ Իթալիա միլլիյէթլէրի գասրըղասը նեզ-տինտէ, մուգավատան եարըլմա պիր գալա կիպի տէվրիլիպ, եէր իլէ եէքսան օլաճագ տըր: Պիւթիւն տիւնեայը, քէնտի մէն-ֆաաթը ուղրունա գուրպան իթմէք իսթէ-յէն պիր բօլթիգայա գարշը գոյմագ իւզ-րէ, պիր պիյիւք գուվվէթին էլղէմիյէթ-տինի, էվվէլ ու ախըր, հէր տէվլէթի հիսս իթմէյէ պաշլայաճագ տըր:"

—Օբինիսն Ալասիոնալ, Բրէս նամ ղա-զէթայա գարշը, Լէհլիլէրին սէֆիլ հալ-լէրի, վէ Բուսիանընն ճէպպարլըղլարընն վէ զալըմլըգլարընն պէ յան իտէրէք եաղրընը պիր պահստա, շիմտիյէ գատար 85 պին զալըմլըգլարընն պէ յան իտէրէք եաղրընը պիր պահստա, շիմտիյէ գատար 85 պին Լէհլի Սիպիրէ կէօնտէրիլիպ, 10 պին նէ-ֆէր էօթէտէ պէրուտէ գաչընմագտէ օլ-պուղուն, 30 պին քիշի գավղալարտա թէ-լէֆ օլտուղուն, 400 քիշի ասըլտըղընն, վէ 6 պին քիշի տախի մահպէստէ պուլունտու-ղուն հիսապ իթմիշ տիր:

—Ամերիգա իչին եաղըլան հավատիսլէ-րին, եալան եանընը օլտուղունա, Լյվրօպա ղազէթալարընընն տախի ագը իրտիկինտէն, շեքեայէթ իթմէքտէ տիրլէր: Հէլէ սօն խա-պէրլէրէ նազարէն, պարըշըգ իշի ույամա-մայը, վէ Ֆէտերէլէր պաղը եէրլէրտէ եէ-նիմիշլէր տիր, տէմէք տիր քի, Գանֆէտ-էրէլէր տահա զէյատէ ճէսարէթ ալարագ, գավղայա տէվամ իտէճէքլէր տիր: Լաքին Ռիւմհուր թարաֆընընն, եէնիտէն 500 պին նէֆէր ասկեր թօբլայապիլմէսիտէ, բէք կիւճ օլաճաղընտան, հեր հալտէ, պիր պարըշըղա մէճպուրիյէթ հասըլ օլաճաղը իհթիմալ-տէն տիր:

—Գուբիէ տ'Օրիանա Լօնտրատան եաղըլ-մըշ պիր մէքթուպտա, Ամերիգանընն Ֆէտէ-րէլէրի, եանի ճիւմհուր թարաֆը հագգընտա, օլ մէրթէպէ թէշէքքիլեր եաղըմըշ տըր քի, օգուտյանլարընն թիւլէրինի իւրբէրթ-մէքտէ տիր. վէ էկեր սահիհ իսէլեր, պիզ տէրիզ քի, Ֆէտերէլէր, Գօնֆէտերէլէր-տէն զիյատէ պարպարըգ իթմէքտէ տիրլեր: Հէյլէ քի, Ֆէտերէլէրին մէմուրլարը, Իր-լանտատա, պիյիք վալէր իլէ, վէ տէմիր եօլլարտա չալըշըրմագ իւզրէ եաղտըգլարը կէօնիւլլիւ ասկերլէրի, Ամերիգա իսկէլէլ-բինտէն պիրիսինէ չըգարտըգլարը անտէ, գաղմա քիւրէք եէրինէ, էլլերինէ պիրեր թիւֆէնք վէրտիքլէրի պիրլէ, գավղայա կէօ-թիւրմէքտէ, վէ զէվալլըլար կիթմէք իսթէմ-տիքլէրինտէ, աճըգ, տաեագ, մահպէս, վէ ճէպր իլէ կէօնտէրմէքտէ, վէ հէմտէ ինատը-նա, հեր գավղատա իլերու իլերու սիւրէրէք, Ամերիգալըլարը եէրինէ, անլերի գրրտրը-մագտա իմիշլեր. վէ Ինկիլիզ էլչիսինին շի-քայէթլերի տախի տիյնէնիլմէմէքտէ իմիշ:

Պու ճիւմլէ իլէ, պիզ զանն իտէրիզ քի պունտա պիր միւպալաղա վար տըր:

—Տանիմարգանընն Գերմանիայա թէրք ի-տէճէյի տուգալըգլարտա, Լյվեթրիա վէ Բը-րուսիա թարաֆընտան, մուվագգաթ սու-րէթտէ պիր իտարէյի հիւքիւմէթ թէրթիպ օլունաճագմըշ:

Օգաթէն Գերմանեանընն քիւչիւք տէվլէթլերի, քէնտիլերէ հիչ պիր սիւալիմէյէրէք, մէղքիւր էքի տէվլէթլերին պարըշըգ գօնֆերանսընա տէվամ իթմէլերինէ, կիւճէնիպ հիտտէթլէնմէքտէ օլտուղլարը հալտէ, պունուն իւզէ-րինէ տահա զիյատէ հիտտէթլէնէճէքլերի պի իշթիրահ տըր:

—Խոթանպօլտա հէման հեր սէնէ, բասդաեա եաղլաշըգճա, Խրիսթիյանլար թարաֆընտան, Եէ-հուտիլէր ալէյհինտէ չօճուգ դարաթտըլար տէյի իֆթիրալար օլունտուղու, ամմէնէն մանիւմու տուր, հալ պու քի, տէյիլ Խոթանպօլտա Եէհուտիլեր Խրիսթիյան չօճուղու, իլա Բօմատա Խրիսթիյան-լար Եէհուտի չօճուղու գարաթմագտա տըրլար:

Մօրթարա նամ Եէհուտի գըղընընն հիքեայէսի-նի, հալեա ուռութմամըշ իքէն, պու տէֆա տա-խի, Բօմատան յուլիս 26 տա, Թուրինանընն Օրի-նիօնէ նամ ղազէթասընա, շու աթիտէքի վուգու-աթըն եաղըլտըղը օգունմագտա տըր:

"Միշէլ Գօէն նամ պիր Եէհուտինին 10 եա-շընտա չօճուղու, Գուամթրօ Գարի նամ քէօր-ըիւ իւղէրինտէ քեային 13 նիւմէրօլու գունտու-րաճը տիւքքեանընտա իչէմէքտէ իքէն, բարասընն պիրիսի գունտուրաճըյա կիտիպ, թամիր օլունա-ճագ գունտուրասընը ալմագ իւզրէ, չօճուղունու-քէնտույէ կէօնտէրմէսինի, էվվէլա ուսթասընա բէճա իթտիրտէն սօնրա, "լաքին, պէլքի չօճուգ, մէմէքէթ իչինտէ դայպ օլուր, տահա իյի օլուր քի, պէնտէ պէրապէր կիտէյիմտէ, վիրէյիմ." տէր, չօճուղուն ուսթասը բաղի օլուր, վէ բարաս չօճու-ղու ալըպ քէնտի մահէլլինէ կէօթիւրէճէք եէրտէ, տօղրու Գաթէշիւմէն տէնիլէն վաքթիզ մանաս-թըրընա կէօթիւրիւր:

Զէվալը չօճուգ, քէնտույի պրագսընլար տէյի չալըշըր չապալար, լաքին նաֆիլէ. բէտերի շիւբ-հէյէ վարարագ, կիտիպ էվլատընը իսթէր, նա-ֆիլէ, Եէհուտի միլլէթի Սինօգու չօճուղու հիւ-քիւմէթէն տավա իտէր, եէնէ նաֆիլէ նաֆիլէ."

Գունու եաղան զագէթա, պէտյէ պիր հարէքէ-թի նահէմվարէ իւզէրինէ, պիւթիւն Էվրօպանընն տիզգաթ ու ինսաֆընը տավէթ իթմէքտէ տիր:

Ժամանակտա օգունտուղունա կէօրէ, տէր Ցովսէփ նամ պիր Գաթօլիք քահանատ տախի, Էրզ-ուրումտա 20 եաշընտա պիր Հայ գըղընը, կիճէ-լէյին Սէրվեան հազրէթլէրի իդամէթկեահընա գա-չըրմըշ տըր, վէ գըղընն բէտերի, կէօրմէք նիյէ-թիյլէ, բէք չօգ չալըշըպ ֆիղան իթմէսի իւզէրի-նէ, կիւճ պէյա, վէ պէրապէր Ֆրանսըզ գօնսօլ-սու թէրճիւմանը պուլունտուղու հալտէ, կէօրէ-պիլմիշ տիր, վէ մէրգումմ մարապետլերին եանընտա իմիշ:

Հէվսի նէ իսէ, լաքին, Էրմէնի եախօտ թիւրք իչի իչինտէ, շու Ֆրանսըզ գօնսօլսու թէրճիւ-մանընը՞ն նէ իչի վարտը. հա՛, ունութուզ, չիւնքի Ֆրանսըզ թէրճիւմանը տըր, տիմէք տիր քի, նրանք մէրթէպէ Ֆրանսըզլըգ թասամմշ օլմըլը տըր, չիւնքի օնուն օրասը Էրզուրում տուր, վէ Ցարու-թիւն եպիսկոպոստա Էրմէնիլէրին առաջնորդու տուր...:

—Փարիստէ մէքթէպէ կիրմէք իւզրէ. Հինտիս-թան հիւքիւմտարլարընտան, Սիամ հիւքմտարը-նըն պիր օղլու, օրայա կիթմիշ տիր:

—Լօնտրատաքի ամէլէ կիւրուհինին գոմիթէսի, Լօրա Պիւրկէյին պիր ուֆագ, ֆէգաթ պէզայէթ կիւզէլ, վէ սէրիիւլ հարէքէ վաքօրունու սաթըն ալարագ, բիւքիւպունա մանսուս օլմագ իչին, Գաբ-րէրա ատտաքնա, Կարիպալտիյէ կէօնտէրմէյէ գա-բար վէրմիշ, վէ եաղընտա տախի կէօնտէրէճէքմիշ:

—Մինլէթիմիզ, կէլէճէք սիլսիլէլէրիմիզ-ի ասլա տիւշունմէյէրէք, պիլա ինսաֆ, մէքթէպլէր հագգընտա, իհմալի իրթիքապ իթմէյի ճայիզ կէօրտիւկիւ սըրատա, Ֆը-բանսըզ միլլէթի կիպի, տիւնեայա ըշըզ վիր-մէքտէ օլան պիր միլլէթ, մէքթէպճէ տէր-քեար օլան ուսուլ ու նիզամանընա գա-նատթ իթմէտիկինտէն, մէարիֆի ումումիյէ թարաֆընտան, քէսպի մալեումաթ իյլէմէք իւզրէ, խասսէթէն եօլճուլուղա չըգարըլ-մըշ օլանդ Մ. Պօատան—Պինեէ, Պէլ-ճիգայը, Սիւիսի վէ Գերմանեայը տօլաշըպ, մէքթէպլէրինի կէօզտէն կէչիրտիքտէն սօնրա, Փարիսէ ավտէթ իթմիշ տիր, վէ մէք-թէպլէրճէ թէպէտատիւլաթ ու խալահայթը լաղըմ վուգու պուլաճաղը գրյաս օլուն-մագտա տըր.

—Ֆրանսըզըն պիրիսի, պիր եէլքէն կէ-միսի ալարագ, Ամերիգայա կիտէր, պիր նե-վի պոյա իլէ քէնտույի արապ կիպի պօ-յար, վէ օրալարըն արապլարը լիսանընը բէք ալեա պիլտիկինտէն, քէնտույի չիֆթ-լիքճինին պիրիսինէ, 1.500 ֆրանգա սա-թար, վէ ֆէրասը կիւն եըյգանտրգտան սօնրա կէմիսինէ տեօնէր:

Մէրգումմ սէքիզ տէֆա գատար շու հիյլէպազլըղը գուլլանտրգտան սօնրա, օն պէշ քիշի տահա այարարը, վէ շու թարիգ իլէ խայլիճէ զէնկինլիք բէյտա իտէր, վէ վաթանընա տէօնէր:

—Էժիբթ նամ ղազէթատա, շու աթիտէքի թօ-հաֆ վուգուաթ օգունմուշ տուր:

Հէյլէ քի, Մըսրըն իչէրլերինտէ Հապէշիսթան տէնիզին մահէլլերին, իսմէրաթօրու օլան Թէօտօր նամ հիւքմտար, Ինկիլիզ դրալիչասը հազրէթլերի-նին տուլ դամըշ օլտուգլարընը իչիթտիքտէ, ախ-լաղը զարիպէսի իգթիզաընճա, պէրապէրինտէ նի-քեահլանմագ նիյէթիյլէ, գրալիչայի միւշարիլէյ-հա հազրէթլերինէ պիր նամէ եազընը, վէ Ինկիլիզերրա գօնսօլսու Մ. Գամէրօն մարիֆէթիյ-լէ, Լօնտրայա կէօնտէրիր:

Պէյլէ պիր թօհաֆ թէքլիֆին ճէվապը թապիա-թիյլէ կիճիքտիրտէ, մէրգումմ իսմէրաթօր հիւ-տէթլէնէրէք, զէվալը գօնսօլսու մահպէսէ աթ-տըրընը, վէ տէմիրե վուրտուրուր, վէ իսթէսիյլ ճէվապ կէլինճէյէ գատար տախի պըրագըլմայաճա-ղընն խապեր վէրտիրիր:

Գրալիչա հազրէթլերի պունու իչիթտիքտէ, մէրգումմուն թէքլիֆինի գապուլ իտէմէյէճէկինի նէզաքէթ իլէ պէյան իտէրէք, պիր ճէվապ վէրիլ-մէսինէ գարար վէրիր:

Հապէշիսթանընն էհալիսի հեր նէ գատար խրիս-թիյան իսէտէ, եապանի հալտէ օլուպ, վէ էյլէ պիր եապանի մահալլերէ ասկեր կէօնտէրմէք, վէ թարպիյէ իսթէմէք, Ինկիլիզ միլլէթի կիպի պիր պիյիւք միլլէթին շանընտան օլմատըգտան պաշգա, քիսէսի հիապընա տախի ույմատըղընտան, թա-պիսթիյլէ, մէրգումմ իսմէրաթօրուն վահշիլեյի-նէ համ իլէ, մաղուր պույուրաճագ տըր:

Հապէշիլէր հեր նէ գատար խրիսթիյան իսէլեր-տէ, պիրտէն զիյատէ գարը ալմայա, մէղհէպլերի միւսաատէ իթմէքտէ տիր:

—Բօրթուգալ գրալը հազրէթլերի մանասթը-լարը գալտրըմըշ էքէն, պու տէֆա բաբա հազ-րէթլերի թարաֆընտան կէլէն պիր կոնդակ իւզէ-րինէ, եէնէ բուխսաթ վէրէճէք իսկի իսէտէ, սայ-սը պիր հուսուսա թահթընտա օլարագ վիրէճէք ի-միշ:

Գաղըլար պու թէպտիլի էֆքեարը, պու կիւն-լերտէ մէճլիս ազալարը իչին վերիրէճէք գուրատա, տինտար գաթօլիքլերին մարիֆէթիյլէ, թարաֆ-կերլիք գաղանմագ նիյէթինտէ համ իտէրէր:

—Ամերիգատա քեային Ֆրանսըզ ատալա-ընտան պիրիսինտէ, Ինկիլիթերրալը պիր գա-թօլիք, քիլիսէ միւթէվէլլիսի օլտուղու հալ-տէ վէֆաթ իտէր, հալ պու քի օրանընն քա-բողչի իլէ արասը պօզուգ պուլունմուշ օլ-տուղունտան, մէրգումմ ճէնազէնին, քիլիսէ-ճէ ային ու ատէթ իւզրէ տէֆն օլունմասընա բուխսաթ վիրմէզ: Ինկիլիզ գօնսօլսու ա-բայա կիրէր, վէ պիր խրիսթիյան ճէնազէ-սինի, խուսուսիյլէ քիլիսէ խատէմէսինտէն պուլունտուղու հալտէ, պէօյլէ մէյտանտէ պըրագմագ, կիւնահ տըր վէ այրպ տըր տեր, լաքին պիր տիւրլու ինսաֆսըզ քարողչին թաշ եիւրէկի մէրհամէթէ կէլմէզ. ագը-պէթքեար զապթի զօրու իլէ ֆէրասը կիւն, իճրայի այն իլէ տէֆն օլունուր, վէ էհալի թարաֆընտան պիյիք բաթըրթըլար գօբա-բագ, քարողչին խսթիֆասը խսթէնիլիր:

—Ֆրանսատա Լիլ շէհրինտէ, բաբասլար իլէ սրդ սրդ կէօրիւշէն ատէմին պիրիսի, միւսաֆիրին պիրիսինէ, քեամիլլէյինէ բիա-յէթէն, խանէսինտէն պիր տայիրէ քիրայա վէրիր իսէտէ, արատան պիր գաչ հաֆթա կէչէր կէչմէզ, պիլա սէպէպ մէրգումուն, է-վինտէն չըգմասընը թէքլիֆ իտէր, քիրաճը սէպէպինի սիւալ իթտիքտէ, "Միւսիւ, սիզ բրօթէսթան խմիշսինիզ" ճէվապընը աղը:

Պէօյլէ գապալըգլար, օնպէշ եիկիրմի սէ-նէ էվվէլ պիզտէ տախի վար իտի իսէ տէ, Լյվրօպատա հալեա պուլունմագտա տըր:

ԻԼԸՆԵԹ

Իէք չօգ թէճրիպէլէր իլէ, պու եաղընն վագթլարտա, գընագընա շարապընն գուվ-վէթ վերիճիլիք խասսէսի, զիյատէսիյլէ թաս-տիգ օլունմուշ տուր: Շէօյլէ քի, մէղքիւր շարապընն իսթիմալիյլէ, միտե քէսպի գուվ-վէթ իտիպ, վէ հարէքէթի զինտէկեանի, հաղմէ տայիր օլան աղալարտան, սայիր ա-զալարա տախի եայրլաճաղընտան, նապպլար զէյատէ աթտըգտան պաշգա, կէրէք խասսէ-յի հիսսիյէ, վէ կէրէք խասսէյի զինհիյէ ու-յանարագ, քէսպի գուվվէյի ալնմէ իտէճէք-լերի, վէ գանընն թէրքիպինէ եարարմ իյլէ-յէճէքլերի, վէ սինիրճէ տերքեար օլան շիտ-տէթի հարաքեաթընն տէֆիյլէ, եէնիտէն սի-նիրլէր իլէ սայիր ալալար պէյնինտէ լաղըմ կէլէն հիւսնի իմթիզաճ հասըլ օլաճաղը միւ-ճէրրէպ տիր. վէ իշթէ շարապը մէղքիւրուն գուվվէթ վերիճի խասսէսի, սայիր շարապլա-ընն խասսէսինտէն մէղքիւր մուհասսէնաթլար իլէ ֆարգ օլունմագտա տըր: Լաքին պու ճիւմ-լէ իլէ, մէղքիւր խասսէլերին պէր քէմալ պուլունմասը իսէ, թէրթիպաթընճա իճապ իտէն պաղը խուսուսլարա միւհթաճ պուլուն-մագտա տըր:

Գընագընա էօյլէ ատտէճէ շարապ իլէ գա-ըշըրըլտըղը հալտէ, իբիսի տախի պաշգա պիր հալ քէսպ իտիպ, վէ մէյատանտէ պիր նէվի թօրթու հասըլ օլուր, վէ մէղքիւր թօր-թունուն իսէ, կէրէք գընագընանընը, վէ կէ-րէք շարապընը թէէսսիր իտիճի ճիւզէրինտէն միւրէթթէպ պուլունտուղու, թէճրիպէլէր իլէ անլաշըլմըշ տըր, վէ օլ հալտէ, շա-րապընը թէրքիպաթընտա թէպէտտիւլաթ հու-սուլէ կէլէճէկի շէօյլէ տուրսուն, հաթթա գընագընանընն տախի թըպճա միւֆիտ սայը-լան ճիզզէրինին գրսմը քէպիրինին զայ օ-լաճաղը տախի հագրգաթը հալտէն տիր:

Պու. ֆէնալըղընն էօնիւ ալընմագ նիյէթիյ-լէ, իչինէ իսրիրթօ գարըշտրմագ, վագտա ատէթ հիւքմունէ կէչմիշ տիր, հալ պու.քի, թէրքիպաթը մէզպուրէնին նօգսանիյէթի շէօյլէ տուրսուն, օլ եօլտա պիր մախսուս-թուն, զայիֆ միտէլէրէ ֆայիտէսի օլմատըգ-տան պաշգա, զարարը տախի վար իտուլէ պէտիհի տիր:

Գրթըգ պուրաճըգտա, շու թէպէտտիւլա-թընն էսպապը իւզէրինէ պահս իթմէքլիյի պի-հուտէ պիր շէյ ատտ իթտիկիմիզտէն, չիւն-քի իլմի քիմեայէ տայիր պիր մէսէլէ տիր, անճագ, շարապը մէզպուրուն ճինսինճէ տեր-քեար օլան լաթիֆլիյինին, շու աթիտէքի պիր գաչ ալեամէթլէրտէն անլաշըլապլիճէճ-կին իհթարը իլէ իգթիֆա իտէրիզ:

Գընագընա շարապը, պէյապլանմըշ, քէ-սիլմիշ, եախօտ էքշիմիշ օլմայուպ, իլա գըբ-մըզը շարապ իլէ եաբըլմըշ օլմալը տըր. չիւն-քի, իլմի թըպպ նէզտինտէ, գըբմըզը շա-րապ, գուվվէթ ճիհէթիյլէ, սայիր շարապ-լարա միւրաճճահ թուռթուլմագտա տըր. լա-քին իչէճէք ատէմ քէնտույէ չէլիք ալմագ ույմայան պիր իլէթէ միւպթէլա օլմամալը տըր: Պիր նէվի հօշճա աճըլըզը օլուպ, վէ իչտիքտէն սօնրա, տիմաղա պիր նէվի ֆէնա էքշիլիք վէ աճըլըգ վիրմէմէլի տիր:

Գընագընա շարապընճա պունդար ալեա-մէթի զահիրէլէր օլտուղունտան, ալեամէթի մէպպուրէլէր իլէ, թէրթիպաթընն իյիլիյի աղ չօգ ֆարգ ու ֆէհմ օլունապիլիր: Լա-քին, պու ճիւմլէ իլէ, կէրէք շարապընն վէ կէրէք գընագընանընն ճինսինճէ, էօյլէ թագ-լիտճիլիքլերտէ վարտը քի, թագլիտ օլտու-ղուն ֆարգ իթմէք, էրպապ օլմայանլար ի-չին միւշքիլ տիր:

Իշթէ պու միւթալաալարա մէպնի, միլլէ-թիմիզտէն օլուպ, վէ սանաթընճա մէհարէ-թի տէրքեար օլան Մարգար էֆէնտի Պէյ-լիքճեան, շարապը մէղպուրուն թէրքիպաթը խուսուսունտա, միգտարի քիֆայէ քէսպի շէօհրէթ իթմիշ, վէ Իսթանպօլտա պուլու-նան աթթըպպայը հալիգա վէ էհալի նէզտին-տէ էմնիյէթի լաղըմ գազանմըշ օլմարընա իսթինատէն, քէնտի թէրթիպ քէրտէսի օլան գընագընա շարապընը, Պաղէ գաբուսուն-տա, 14 նիւմէրօլու էճզաճը տիւքքեանընտա սաթըլմագտէ օլտուղուն ճիւմլէյէ իլան ու պէյան իտէր:

Ֆրանսըզ շարապլարընտան, Բրթի—Պօր-տօ թապիր օլունան շարապ իլէ թէրթիպ օ-լունմուշ օլանընն շիշէսինին ֆիյաթը 15 ղու-ռուշ օլուպ, վէ պաշգա ճինս շարապլարտան միւրէթթէպ օլանլար տախի վար իսէլերտէ, անլերին ֆիյաթլարը շարապլարընն ճինս-սինէ նիսպէթլէ պուլունմագտա տըր:

—Նօղլատա օն իքի սաաթ մէսաֆէտէ օ-լան Սունկուրլու նամ գասապատա, իբէք մահսուլու բէք ալեա հուսուլէ կէլմէքտէ օ-ղուպ, թէմիզ, վէ գուվվէթլու պէօճէք թօ-հումու հասըլ օլտուղունտան, պիր գաչ սէ-նէտէն պէրու Հալեպէ վէ Ամասիյա վէ սա-յիր մահէլլերէ, մէղքիւր գասապատան պէօ-ճէք թօհումու կիթմիշ տիր, վէ պիր տէֆա ալանլար, տիկէր սէնէլէր տախի մէմուռնէն կէլիպ ալմագտա օլտուգլարընա պինաէն, ա-լէնէն իլան վէ պէյան իտէրիզ քի, Պրուսա վէ Լյտիրնէ վէ մահէլլի սայիրէտէ տախի ի-բէք պէօճէյի թօհումու թալէպինտէ պուլու-նանլար, եա թահրիրէն խսթէտիքլերի, վէ եախօտ պիզզաթ կէլտիրլերի հալտէ, մէղ-քիւր թէմիզ թօհումանն իշթիրա իտէպիլէ-ճէքլեր տիր: Մէհմէտ Մօյսէ օղլը—

ԻՍԹԱՆՊՕԼՍՏ
Յ. ՄԻՆԱՍԵԱՆ ԹԱՊԽԱՆՍԻՆՏԻ